

դիրտ կապել . աս դիրտերը կապարային նիւթերն են որ տաքութեան զօրութիւնը օդուն թթուածինին հետ խառնուելով ժանգ մը կը ձեւանայ ու ոսկիէն կը զատուի . երբոր ան ժանգը կը սկսի կապել, կաթսային մէկ կողմէն բանուոր մը ծակ մը կը բանայ, միւս կողմէն ուրիշ գործաւոր մը փութով՝ կը փչէ, որպէս զի այն աղտոտութիւնը դէպ ՚ի ծակը վազէ . խել մը ատեն այսպէս կը տաքցընեն մինչև որ դադրի . վերջապէս հեղուկին վրայ կապած մաշկը կը պատուի, որուն փայլակն՝ կը զրուցեն, և զուտ ոսկին յայտնի կ'ըլլայ . այն ատեն հովը կը դադրեցընեն ու մետաղին վրայ ջուր կը նետեն որ պաղի . յետոյ դարձեալ բուրովին կապարային նիւթերէն զատելու համար կը տաքցընեն, նորէն կը զտեն և կը գործածեն թէ դրամի համար և թէ զարդարանքի :

Եթէ անազը քլորի հետ միացընես և արքայաջուրի հետ խառնես, այն ատենը ոսկին գեղեցիկ պայծառ կարմիր գունով տակը կը նստի . ասոր անունն է կասիոսեան ծիրանի<sup>1</sup> : Եթէ ժանգոտած երկաթը ծծմբային թթուի հետ մաշեցընես, մարմին մը կը բաղկանայ որ երկաթի նախքստի ծծմբակ՝ կ'ըսուի . սոյն մարմինը արքայաջուրի հետ միացընեսնէ՝ իսկոյն ոսկին փշրուած կը թափի, այն ոսկին է որ յախճապակը<sup>2</sup> ոսկեզօծելու համար կը գործածեն :

ՅԱԲ . Գ . ՏԱՏԵԱՆ

1 Գէորտ : 4 Sulfate de protoxide de fer.  
 2 Éclair .  
 3 Pourpre de Cassius . 5 Փարֆուրի :

ԲՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Հասարակոսն ճարմնոց ջրին երեսը կենսական պարձաուր :

Սէճ մը բացուեցաւ ատենով ծովուն՝ երեսը պտրտող սառոյցներու վրայ՝ Վալիլէոսի ու ձեմական փիլիսոփայից մէջ : Եսոնք կ'ըսէին թէ ծովուն սառոյցները խտացած ջուր են, ու որ և իցէ մարմնոյ ծովուն երեսը կենսալուն կամ ընկղմելուն պատճառը՝ իրեն այլևայլ ձևէն առաջ կուգայ . իսկ Վալիլէոս կը պնդէր՝ թէ ծովուն սառոյցները անգայտացած ջուր են, և մարմնոց ջրին երեսը կենսալուն պատճառը իրենց ձևը չէ, հապա իրենց ջրին համեմատ ունեցած ծանրութիւն է որով ջրէն ծանր եղած մարմին մը տակը կ'երթայ, թեթևը երեսը կը լողայ, ու ջրին հաւասար ծանրութի ունեցողը՝ անոր մէկ մասին մէջ անշարժ կը կենայ : Ես կերպով կը մեկնէ Վալիլէոս՝ թէ ինչպէս ձկները այլևայլ ջրերու մէջ երբեմն տակը կ'երթան, երբեմն վրան կը կենան, ու երբեմն ջրին որ և իցէ կողմը ուզած ատեն նին անշարժ կը կենան : Եւորը ձկները իրենց մարմնոյն մէջ ունին օդով լեցուն պզտի փամփուշտ մը, որ նեղ խողովակով իրենց բերնին հետ հաղորդակցութիւն ունի . աս փամփուշտով իրենց ուզած ատենը օդ կ'անուն ու կուտան, ու երբոր լողալով ջրին երեսը կ'ելեն՝ նորէն օդով կը լեցընեն . ասով երբեմն ջրէն աւելի ու երբեմն պակաս ծանրութիւն կ'ունենան, երբեմն ալ անոր մէջ հաւասարակշիւ կը կենան : Ես գործողութեան հետ ամենեւին վերաբերութի չունի ջրին շատ կամ քիչ խորութիւն ունենալը, և ոչ ձկան ջուրին երեսը կամ խորը կամ մէջտեղը կենալը . վասն զի ձուկը որ և իցէ խորութիւն ունեցող ջրի մէջ, ու անոր որ և իցէ մասին մէջ կրնայ դիւրութեամբ հա-

ւասարակչիւ կենալ : Այլ ձկները աս  
 հաւասարակչու թիւնը պահելու հա  
 մար ամենեւին կարօտութիւն չունին  
 իրենց ծանրութիւնը թեթեւցընե  
 լու կամ ճնշողութեան ուժը սաստ  
 կացընելու . վասն զի իրենց ան օ  
 դով լեցուն փամփուշտը աս ամէն գոր  
 ծողութեան տեղ կը բռնէ պարպուե  
 լովն ու լեցուելովը : Ի՞նչ որ ձկները  
 աս փամփուշտը չունենային՝ չէին կր  
 նար լողալ . վասն զի փորձով տես  
 նուած է որ երբ ձկան մը աս օդով  
 լեցուած փամփուշտը հանուի ու ա  
 լազանի մը մէջ դրուի , չկրնար ամե  
 նեւին ջրին երեսը ելել , հասպա միշտ  
 ջրին տակը կեցած՝ օձի պէս կը սողայ :

Ինչպէս որ ըսինք , ջրին շատ կամ  
 քիչ խորութիւն ունենալը ամենեւին  
 ձկան աս գործողութիւններուն , և  
 ոչ հաստատուն մարմնոց ջրին երեսը  
 կենալուն հետ վերաբերութիւն մը  
 չունի . վասն զի ինչպէս որ ջրէն ծանր  
 հաստատուն մարմնոց մը զօրութիւնը  
 կ'ընդդիմանայ ջրին որ և իցէ քանա  
 կին զօրութեանը , ու մարմինը ջրին  
 երեսը կը բռնէ , այսպէս ալ անկարե  
 լի է որ ընկղմած մարմին մը ջրէն վեր  
 բարձրանայ . և որչափ ալ ջուր լեցուի ,  
 մարմինը միշտ յատակը կը կենայ . և  
 այնչափ աւելի դժուարութեամբ ջը  
 րէն վեր կ'ելլէ , որչափ որ իր ծանրու  
 թիւնը՝ , իրեն հաւասար ջրի քանա  
 կին ծանրութենէն աւելի է : Ասան  
 զի որչափ ալ աւելցած ջրին քանակը

1 Երկու հաստատուն մարմին ընդհանուր ծան  
 րութեամբ հաւասար կ'ըսուին , երբոր երկուքն  
 ալ հաւասար կը կշռեն , թէպէտ և քանակով ան  
 հաւասար ըլլան . այսինքն այսչափ մեծութեամբ  
 կապարի ու փայտի կտոր մը , թէ որ երկուքն ալ  
 հաւասար տասը լիտր կշռեն , կ'ըսեմ թէ աս երկու  
 մարմինները ընդհանուր ծանրութեամբ հաւասար  
 են , թէպէտ և փայտին մեծութիւնը կապարէն  
 շատ աւելի ըլլայ , որով տեսակարար ծանրութիւ  
 նը անհաւասար կ'ըլլայ : Իսկ տեսակարար ծանրու  
 թեամբ հաւասար կ'ըսուին երկու մարմին , երբոր  
 իրենց հաւասար մեծութիւն ունեցող քանակը  
 հաւասար ծանրութիւն ունենան . զոր օրինակ թէ  
 որ երկու գնտակ ըլլայ՝ մէկը մոմէ ու մէկալը փայ  
 տէ , որոնք թէ մեծութեամբ և թէ ծանրութեամբ  
 հաւասար ըլլան , կ'ըսեմ թէ մոմն ու փայտը տե  
 սակարար ծանրութեամբ հաւասար են :

շատ ըլլայ , անով ջրին մէջ ընկղմած  
 մարմնոց կողերուն ճնշմունքը չաւել  
 նար : Աստի բոլոր աս բաներս ջրին  
 ծանրութենէն ու մարմնոց ծանրու  
 թենէն կը կախուի , և մարմնոց մը  
 ջրին երեսը կենալուն բուն պատճա  
 ուր՝ ջրին անկէ աւելի ունեցած ծան  
 րութիւնն է : Ի՞նչ է պատճառը որ Սե  
 ռեալ ծովուն մէջ աղիւս ալ նետեն ,  
 ինչպէս որ կ'ըսեն , վար չերթար , ո  
 ղովհետեւ ան ծովուն ջուրը հասարակ  
 ծովու ջրերէն շատ աւելի ծանր է :  
 Ի՞նչ է հետեւցընելով կը ցուցընէր Վա  
 լիէոս թէ ինչպէս կրնայ քիչ մը ջուրը  
 իրմէ ծանր մարմին վերցընել , թէ որ  
 ջրին ու հաստատուն մարմնոց մը տե  
 սակարար ծանրութեանը մէջ տար  
 բերութիւն գտնուի , առանց իրենց  
 ընդհանուր ծանրութեանը նայելու ,  
 որ ինչ որ կ'ուզէ ըլլայ , արգելք մը  
 չկայ , ան բանը ջրին երեսը կը կենայ :  
 Աստի մարմին մը որ տեսակարար  
 ծանրութեամբ ջրէն թեթեւ է , թէ  
 պէտ և ընդհանուր ծանրութեամբ  
 1000 լիտր կշռէ , կրնայ 10 լիտր ջրի  
 վրայ կենալ . ընդհակառակն մարմին  
 մը որ տեսակարար ծանրութեամբ  
 ջրէն ծանր ըլլայ , թէպէտ և ընդհա  
 նուր ծանրութեամբ մէկ լիտրէն ա  
 ւելի չկշռէ՝ չկրնար ջրին երեսը կե  
 նալ , թէպէտ և բոլոր ծովի ջուրն ալ  
 մէկտեղ բերես բարձրացընես :

Ի՞նչով կը ցուցուի թէ սխալ էր Պլի  
 նիոսին ըսածը , որ կը գրէ թէ երբոր  
 Ազօդիոս կայսեր շինած բուրգը Ա  
 դիպտոսէն նաւով հռոմ կը բերէին ,  
 դիտեց որ նաւը Աեզոսին մէջ աւելի  
 ջրին մէջ մտեր էր՝ քան թէ Տիբերիս  
 գետին մէջ . ու ասկէ հետեւցուց թէ  
 Տիբերիս գետին ջուրը շատ ըլլալուն  
 համար՝ նաւը քիչ մտեր է մէջը , իսկ  
 Աեզոսին ջուրը քիչ ըլլալուն համար՝  
 նաւն ալ շատ մտեր էր ջրին մէջ : Ի՞նչ  
 Պլինիոսին ըրած դիտողութեանը ու  
 ըրիչ բնագէտ մը հաւտալով , անկէց  
 ինքն ալ հետեւցուց թէ նաւերը գե  
 տէն ծովի մէջ որ մտնեն՝ մէկէն զգա  
 լի կերպով կը բարձրանան՝ ծովուն

մէջ շատ խորուձիւն գտնելուն հա-  
մար: Այ կարծիքին սխալ ըլլալը յայտ-  
նի է ամենուն . վասն զի չէ թէ ծո-  
վու ջրին խորուձիւնն է նաւերուն  
աւելի բարձր կենալուն պատճառը,  
հասպա աղի ջրին՝ անուշ ջրէն շատ ա-  
ւելի ծանր ըլլալն է:

Պէտք է գիտնալ թէ որ և իցէ  
մարմին երբոր ջրի մէջ դրուի՝ իր ծան-  
րութենէն այնչափ կը կորսունցընէ,  
որչափ որ իրեն մարմնոյն բռնած տե-  
ղին ջուրը ծանրութիւն ունի . և թէ  
մարմին մը որ ջրին երեսը կը լողայ՝  
անոր մէջ ամենեւին ծանրութիւն չու-  
նենար: Վարձեալ, ինչպէս որ կ'ըսէ  
Սիվիանի Վալիլէոսին երեւելի աշ-  
կերտներէն մէկը՝ Արքիմեդէսէն առ-  
նելով, մարմին մը որ ջրին երեսը լո-  
ղայ, օդուն մէջ այնչափ կը կշռէ՝ որ-  
չափ որ ծովու մէջ դրուած ժամանակը  
իրեն բռնած տեղին ջուրը կը կշռէ .  
ծանրութիւնը որ փոսը կը լեցընէ՝  
նոյն է մարմնոյն կորսընցուցած ծան-  
րութեանը հետ . որովհետեւ ջրի մէջ  
մարմնոյն կորսուած ծանրութիւնը՝  
օդին մէջ կշռուած մարմնոյն ծանրու-  
թիւնն է . ուրեմն ջրին ծանրութեա-  
նը որ փոսը կը լեցընէ՝ նոյն է օդին  
մէջ կշռուած մարմնոյն ծանրութեա-  
նը հետ: Այ բանս կրնայ ամէն մարդ  
ալ դիւրաւ փորձել ու իմանալ . թող  
առնէ կոնք մը կամ անոր նման աման  
մը, ու հաստատ գետնի վրայ դնելէն  
ետեւ՝ մէջը ջուր լեցընէ, բայց այն-  
չափ որ բերնէն ալ սկսի թափիլ:  
Արբոր ջրին երեսը շիփ շիտակ կ'ըլ-  
լայ, ու բերնէն դուրս չթափիր, ջրին  
վրայ զգուշութեամբ հաստատուն  
մարմին մը դնէ, որով մէկէն կը տես-  
նուի թէ որչափ որ ան մարմինը ջրին  
մէջ կը մտնէ, նոյնչափ ջուր ալ ամա-  
նին բերնէն դուրս կը վազէ . և աս  
թափած ջուրը երբոր ժողվես ու կըշ-  
ուես, կը տեսնես որ մարմնոյն ունե-  
ցած ծանրութեանը հետ նոյն է:

Արնայ մէկը ըսել թէ կապարէ գըն-

տակ մը որ տեսակարար ծանրութիւն  
ջրէն շատ ծանր է, ջրին վրայ որ դը-  
րուի՝ մէկէն տակը կ'երթայ, ու երբ-  
որ նոյն գնտակը ամենաբարակ թի-  
թեղ ընենք ու կամացուկ մը ջրին  
վրայ դնենք, վրան կը կենայ . ուրեմն  
ձեն է պատճառ որ մարմինները ջրին  
երեսը կը կենան: Այ առարկութե  
պատասխանը աս է . ձեւը ամենեւին  
պատճառ չէ մարմնոյ մը ջրին երեսը  
կենալուն, հասպա իրեն ջրէն քիչ ծան-  
րութիւն ունենալն է . կապարէ գըն-  
տակին թիթեղ դառնալով ջրին երե-  
սը կենալուն պատճառն ալ իր ձեւը  
չէ, հասպա իրեն ուրիշ պատճառով  
մը ջրէն աւելի թեթեւալը . այսինքն  
կապարէ գնտակը իրեն պղտիկութեա-  
նը համար վրան քիչ օդ կը վերցընէ,  
երբոր աս գնտակը թիթեղ ընելով  
մեծցընենք, յայտնի է որ թիթեղին  
վրայի օդն ալ խիստ կը մեծնայ . և  
որովհետեւ օդը ջրէն շատ աւելի թե-  
թեւ է, ուստի թիթեղին վրայ կոխած  
օդը անոր մարմնոյն հետ միանալով  
անոր ծանրութենէն կը պակսեցընէ,  
որ թիթեղն ու օդը մէկտեղ՝ ջրէն  
թեթեւ նոր տեսակ խառնուրդ մը ըլ-  
լալով՝ ջրին երեսը կը կենայ: (Թէ որ  
մէկը տարակուսի ըսածիս ճշմարտու-  
թեանը վրայ, այսինքն թէ թիթե-  
ղին ջրին երեսը կենալուն բուն պատ-  
ճառը իր լայն ձեւը չէ՝ հասպա օդն է,  
թող նոյն թիթեղին վրայ բարակ մը  
ջրով օժէ թրջէ, կը տեսնէ որ թի-  
թեղը կամաց կամաց կը սկսի տակը  
երթալ . վասն զի վրան ջրէ բարակ  
մաշկ մը պատած ըլլալով, օդին հետ  
ունեցած հաղորդակցութիւնը կը կտրի,  
որ զինքը առաջուց ջրին երեսը բռնողը  
ան իրեն հետ միացած օդն էր, ու զին-  
քը ջրէն աւելի կը թեթեւցընէր:

Այ բանս կրնայինք ուրիշ փորձե-  
րով ալ ցուցընել, բայց աս յօդուածը  
շատ չերկրնցընելու համար՝ ուրիշ  
ատենի կը թողունք:

Հ . Մ . Ս